

ՄԻՈՆ

ԼԹ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ՔԱՆԱՄԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

«سور» مجله اوردیه شهریه، دینی، ادبیه، ثقافیه.

"SOUR" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY

2013

1965

Յունուար - Փետրուար

Թիւ. 1 - 2

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐԹ ՀՕՐ ԺՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Բ Ե Թ Ղ Ե Հ Է Մ Ի Ս Ո Ւ Ր Բ Ա Յ Ր Է Ն

ԺՈՂՈՎՈՒՐԳ ՀԱՅՈՑ ՈՐ Ի ՅՈՐԴԱՆԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Նորէն կը հնչեն զանգերը Բեթղեհէմի, խոր ու թրթռուն, հոգիներու անդռոհին վրայ կաթիլ կաթիլ ինկող, ջերմ ու աներկրային: Անգամ մը եւս աղմուկէն և նիւթէն վեր, զգացումներու մետաքս թելը կ'երկարի լուսաւոր հեռուններուն, զուարթուններու բացխփիկ թեւերու ընդմէջէն, որովհետեւ սիրոյ, խաղաղութեան բայց մանաւանդ արդարութեան Իշխանը վերստին կը ծնի այս գիշեր Բեթղեհէմի Ս. Այրին և հոգիներուն խորը:

Զանգեր Բեթղեհէմի, ձայն աւետաւոր մեր Տիրոջ Ծննդեան, սեւ-սիւրբ, երկնաթռիչ երազը մեր պապերուն, ճամբան մեր ներքին լոյսերուն, հնչեցէ՛ք միշտ, և հոգիները, մառապայթ ու ստուեր, թող վազեն իրենց աւագանին, երկիրն ու երկինքը լեցնող խորհուրդին:

Բաց վերստին թեւերդ ներմալ, խորհուրդ Բեթղեհէմի, և թող լոյսդ աստղ առ աստղ ծառալի նեարդներէն ներս երկնակարօտ մարդերու, օծելու մեղքի բաւիղները, գունաւորելու համար ամպերը ցաւին, վասնզի դուն անհուն ձայնն ես, հազարներու տառապանքին ու երազին:

Մեր Տիրոջ Ծնունդը, սրտառուչ ու գեղեցիկ դրուագ մը չէ միայն, մին անոնցմէ՛ որոնք յաճախ յուզիչ և մեծ յիշատակներով կը հարստացնեն կեանքը, այլ սկիզբը նոր կարգի մը՝ մարդկային պատմութեան մէջ:

Մարդուն կեանքը շնորհիւ այդ Յայտնութեան նոր նշանակութիւն կ'ստանար, Աստուած կը մասնակցէր մարդկային պատմութեան, ու կը լեցուէր բացը որ կար հոգիին ու մարմնին, երկրին ու երկնքին միջեւ:

Մանուկը որ այսօր վերստին իր խանձարութեան կը բանայ այս սրբազան Այրին և մեր հոգիներէն ներս, խորհուրդն ու մարմնառութիւնն է խաղաղութեան, սիրոյ բայց մանաւանդ արդարութեան՝ որ ըզձանկն ու կարօտն է եղած դարերով տառապող սերունդներուն, պատմութեան մութ և արիւնոտ ծփանքներուն դիմաց:

Հարստութիւն, զինուորական փառք և մտքի նուանումներ արհամարհելի չեն անշուշտ, սակայն բաւական չեն ապահովելու ժողովուրդներու առողջութիւնն ու տեւականութիւնը, եթէ անոնց պակսի արդարութեան զգացումը: Մեր ժողովուրդը դարերով արդարութեան ըզգացումին ողբերգական սէրն է ունեցած, հեւտ ու բարախուն, նման անմահութեան նայուածքին:

Մարդարութեան յաջգը անշուշտ դիւրին տարագելի գազափար մը չէ, որքան ատեն որ մէկուն արդարութիւնը կը յանգի գրեթէ միշտ ուրիշին հանդէպ անարդարութեան: Ազգերու արդարութեան կշիռքին մէջ ողբալի է տեսնել որ ժողովուրդները իրենց սփոքր կիրքերը կը նետեն նժարին մէջ նոյն այդ արդարութեան անունով, ուրիշներու հոգն ու իրաւունքը իւրացնելու համար:

Ազգերու կեանքին հիմն ու կեդրոնական սկզբունքը արդարութեան գազափարն է: Իրական քաղաքակրթութիւնները արդիւնք են անոր նկատմամբ եղած յարգանքին: Մարդկային կեանքի ամենէն շինիչ ուժերու ազբիրն ու ներշնչարանը, թշուառութեանց ամենարոյժ ամոքիչը, քաջութեանց ամբարանը զստեպանակը, առաքինութեանց դրոշիչն ու մշակը արդարութիւնն է:

Ի՞նչ փոյթ թէ միլիոնաւոր մարդեր տակաւին ունեցած չըլլան, յանուն արդարութեան, իրենց իրաւունքը եղող այդ բարիքը: Այս գիշեր բոլոր երկիրներու և հոգիներու հորիզոնին վերեւ նորէն կը շոգայ Արդարութեան իշխանին աստղը: Կը հաւատանք թէ մօտ է օրը՝ երբ Ան պիտի նշուլէ նաեւ մեր երկնակամարին վրայ, մեր ժողովուրդին բերելու իր դարաւոր իզներուն, երագներուն և ձգտումին գրաւականը եղող արդարութիւնը: Գինը իր արիւնին՝ գոք դարերով, բայց մանաւանդ յիսուն տարիներ ատաջ այնքան առատօրէն հոսեցաւ ռմբագործներու սուրին և Պիղատոսներու ձեռքերուն վրայ:

Մեր խորունկ հաւատքն է եղած դարերով, որ ամէն գոհողութիւն, ուշ կամ կանուխ, իր արժանի հատուցումը կ'ունենայ: Թէ Աստուծոյ արդար արեւին ներքեւ այնքան վայրագօրէն նահատակուած մեր երազը, կարմրած՝ մեր գոհերուն արևնով, օր մը սյուտի իրականամայ, որովհետեւ երագները չեն մեծնիր՝ երբ արիւնով են գրուած: Մեր անքի նահատակներուն սրբազան կտակն է ան, անոնց մահուան գիւնը եղող անփրշորելի աղամանդի սլաքը: Եւ մեռելներ չեն ապրիր երբ մեռնի երազը, և ողջերը կը դադրին իրենց դերէն, երբ մեռելները լռեն: Վայ այն ժողովուրդին, որ անգամ մը եւս կը մեռցնէ իր մեռելները:

Կը հաւատանք թէ պիտի գայ օրը այդ հատուցում, որուն քաղցն

ու ծարարը ունեցողներուն պիտի տրուի իրենց արդար բաժինը: Պիտի գայ օրը ուր դուռները պիտի չգոցուին գիշեր ու ցերեկ, վասնզի ոչ ոք պիտի մտածէ ուրիշի սեմէն ներս իր ոտքը նետել: Ուր ծառերուն ոչ մէկ օտար ձեռք պիտի երկարի: Ուր հացը ամէն երդիքի տակ, խտացած արեւ մը ինչպէս, պիտի ճառագայթէ: Ուր մեր հիմա արիւնով իսկ գնել յօժարած բարիքները, պիտի ըլլան մեր պարտեզի ծաղիկներուն պէտ մեզի մօտ և մատչելի, երբ սիրտերուն մէջ շատնայ արդարութեան զգացումը: Նման աշխարհ մը ոչ երբազ է և ոչ ալ ցնորք, անոր խանձարուրը բացւած է արդէն դարեր առաջ. մեզի կը մնայ այդ մանուկը չմեռցնել:

Ժողովուրդը Հայոց, դուն դարերով արդարութեան և ազատութեան տենչն ես ունեցեր, երկնքին չափ խորունկ և ոսկի անուրջի մը պէտ գեղեցիկ: Այդ զգացումը լոյծ, տարտամ և վերացական յղացք մը չէ եղած քեզի համար, այլ ջիգերով զգալի, մարմնացած հեւք մը, սլացք մը, քու ըզձանգի քափին մէջ երկնքի դուռները և արդարութեան դարպասները խորտակելու չափ: Ի վերջոյ մեր պապերը չեն մեռած, մեռած ըլլալու սիրոյն:

Գուր գաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ի սփիւռս աշխարհի, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիին և Արդարութեան Իշխանի մարմնով երեսալուն, մեզի հետ միասին այս գիշեր ձեր երկիւղած էութեան խորերէն անգամ մը եւս ազօթեցէք որ փարատին մատախօղակները, չճանան չարիքները, տարագրուին տագնապները և լինի խաղաղութիւն, սէր և արդարութիւն բոլոր ազգերուն, որոնց սուրբ երազը անգամ մը եւս կը հիւսուի այս սրբազան գիշերէն:

Մեր Տիրոջ Սուրբ Ծննդեան առիթով, մեր խորին երախտագիտութիւնն ու անկեղծ հաւատարմութեան զգացումները մեր սիրելի Թագաւորին, Հիւսէյն Առաջինի, ինչպէս նաեւ իրմով գլխաւորուած Յորդանանի բոլոր վարիչներուն:

Տէրը թող միշտ անսասան պահէ Հաշիմական Գահը և անոր անգուգական Գահակալին շնորհէ անփորձ, երջանիկ և արդիւնաշատ բազմաթիւ տարիներ, իրագործել կարենալու իր ժողովուրդին արդար ակնկալութիւնները, խաղաղութեան և սիրոյ քաղցր մթնոլորտին մէջ, ամէն:

